

## ԹԱՐՄԻՆԱԿՐ ՅԵԶՈՒՏ

(Ս. Ասհակ)

Ձեր կըրենար մռոնայ,  
Առաներէ ժայրբող ծիծաղն այն լիովի,  
Արտային կատա,  
Եւ սիմ անանուն մոգերուն կանգնած  
Եր ըուրչն ու հեռուն:

Եր հոգիէն դեռ, բասուեր առ բասուեր,  
Կ'անցնէին դէմքերն Փրբիւսներու,  
Նըմու էլին զազիր,  
Առոնի հոգիի իրենց ալբերով,  
Պաղ ու մածոցիկ,  
Կուզային լեզնել Եկեղեցին մեր,  
Պըղծութիւններու ալիքներով նոր  
Եւ անպարազիծ:

Ա.Տենն էր նիմա, որ զարշաւաղախ  
Սիրտերն ամբարիչս,  
Ըլլային արդար եւ ասուածարժան,  
Նըսելու Գահուն Սուրբ Լուսաւորչի,  
Առոնց մեղերուն արտազըրումին  
Ձէին բաւական,  
Ա.Անտառ մը եղէզ, ովկիան մը մելան:  
Ա.Ին, ինչո՞ւ, ինչո՞ւ, կը մըսածէր ան,  
Ձեր պատուեր երկինք ու չէին բափեր  
Վերէն վար աստղեր:

Ա.Տենն էր նիմա որ ըընազայլեր,  
Տոհմիկ եւ օսար,  
Խածնէին առիծն իր գերեզմանին  
Հասած այնքան մօս:

Ոչինչ կը մրնար օրերէն աղուոր,  
Օրերէն դածան,  
Երբ խորն իր սըրտին, զերք սուրք մորենի,  
Կ'այրէր բոցն անհաւն հայուն ցաւերուն:  
Այժմ մահուան դէմ հազիւ կը վառէր  
Եր մոմը սրժագոյն,  
Ենն աւազահաս, հովերէն բըսուղ  
Զառիքափէն վար:

Բայց կը մըսածէր,  
Թէ մարդ ցաւէ ցաւ, արխոնէ արխոն,  
Եւ ճակատազրին կ'երթայ անդազար,  
Թէ մեր օրերու հանդէսէն անդին,  
Մեր արցունիներէն եւ վերթերէն բիւր,  
Կը շինուի մարդոց դըրախսն անանուն,  
Կայլակը անհուն մեր երազներուն:

Զունէր խորունկ ցաւ,  
Տարիներու մեծ ողջակէզին դէմ  
Կը ժըպտէր հանդարս.  
Կ'անցնին հոգիէն իր պարօյր պարօյր  
Սըլախումները անքափոփ ցաւին,  
Ու երազն իր վառ,  
Պրդպըզակ մ'է լոկ,  
Անցեալի ծովուն վըրայ ծրփացող:

Մինակ ու տրտում, ոզի մը ինչպէս,  
Կնցած անցեալի, ներկային դիմաց,  
Եւ ուրչն ու հեռուն,  
Ամէն ինչ ըրդուած կը բաւէր կարծես,  
Եւ իր խելին հոգին կը զարնուէր ուժզին  
Մութերրւ սրբին, լլուութեան երգով:

Ի զուր կ'ոռոնէր խորն իր հոգիին  
Ուղիներն անքիւ,  
Նըրբին, խուսափուկ բզզացումներու,  
Ուռնց վըրայէն տակաւին երէկ,  
Ճամբու էր գըրեր,  
Հարուս կարաւանն իր երազներուն՝  
Այնան սիրելի.  
Ուրուց ակսոսին՝ նըւան եղիամին  
Արեւէն հալած,  
Թափեցան կաք կաք, փըրամններն ոսկի,  
Զուր հոգին զիտէ տալ ուրիշներու,  
Օրեւէն անդարձ, ժաղց ու մըսերիմ:

Եւ սիրսն իր բարի,  
Գիտցաւ բաշխրիիլ մարդոց բոլորին,  
Վառելով անոնց հոգիներուն խոր,  
Կայծակը յոյսին եւ երջանկութեան,  
Զուրերուն վերեւ ցաւի ովկիանին  
Մեր այս աշխարհին:

Զեր ցաւեր բընաւ տըրուածին համար,  
Երակներէն իր հեղեղուած առաս,  
Խնկած դաշտերուն իր երազներուն,  
Խորն ակասներուն սէրերուն կըրակ,  
Կոհսակներն ի վեր խօլ պատրասիներուն.  
Հարուս է հոգին երբ զիտէ բաշխուիլ  
Մարդոց անխըսիր:

Զեր ցաւեր մերնող օրերուն համար,  
Խնչ որ կը մեկնի մեզմէ առյաւէս,  
Վերըսին մեզի լոկ ան կը դառնայ,  
Թարմ ու անուցած,  
Եր մեր երազներն ու իղձերն ամէն,  
Կործանելէ վերջ միայն մեր կ'ըլլան,  
Այլակիւպումի հրաշեմի հուրէն  
Սըրբուած ու մաքուր:

Մոռնալ չեր կրտնար կըսկիծն այն սակայն,  
Սիրուած ձեռներէ իր հոգիին մէջ  
Վէրի պէս բացուած,  
Ապերախս աշխարհ որ փրչել ուզեց  
Անօրն իր սըրտին,  
Հարազաներու ձեռնով չարաշար:

Կ'յինայ արցունիքի կաթիլն իր ձեռնին՝  
Տաէ ու մըսերիմ,  
Եւ աչերուն զէմ մեծ Հայրապետին,  
Դաւերու խորէն կու զայ կը տինուի  
Մարդոց չարիմին զամուած Մարդը Սուրբ,  
Վէրի պէս կարմիր,  
Էւ արցունիներու անհունէն բիւրեղ,  
Լըռութեան մէջ խոր,  
Երբեներն իր կ'ըսեն բառը անսահման  
Որ կը կամրջէ երկինն ու երկիր:

• • • • • • • • • • •

Հորիզոնին դէմ՝  
Կը խեղբուէր արեւն իր արիւնին մէջ,  
Ճանանչ մ'անսովոր ու աներկրային,  
Կը բանար ճամբան վիրաւոր մարդուն,  
Վերջալըսն անհուն դագաղ էր կարմիր  
Լեռներու ուսին:

Սեղանին առջեւ, գրցիչ դեռ ձեռին՝  
Որ խըսմբտանի խայրի մը նրման  
Կը խորասուզուէր մոռքերու սրտին,  
Խնկած էր աևարժ Հայրապետն Հայոց  
Քունովն երկնալին,  
Եր դէմին վրայ վարշամտկ մ'ինչպէս  
Կը հանգչէր մահուան  
Փառքն անհերթելի:

ԵՊԻՎՈՐԻ

(Վ.ԿՐՊ. 3)

## ՀԱՅ ՆԵԶՈՒՄ

(Ս. Մեսրոպի ծննդեան 1600 ամեակին տոքիւ)

Հայ լեզուն մեր հայրեւէն մեզ՝ կտակուած սուրբ աւանդ,  
Անով խօսէ ու երգէ ու աղօթէ մանաւանդ:

Այս յարկին տակ ուր հնչէ Տաղցը բարբառն հայեցի,  
Ներկայ է հոն անպայման օշնութիւնը Մատուցի:

Ելբայր հայուն հետ խօսիս 'թէ դուն լեզուով Մեսրոպեան,  
Գիցցած եղիր, բու նախնեաց հոգինեւը պիս' խայտան:

Բայց «բարի լոյս»ըզ եղան 'թէ կուս մօռնինկ կամ պօն ժուր,  
Անոնց անէծք, ո՛վ հայ, հեզ պիս' այրէ իբրեւ հուր:

Հայ լեզուն զանձ անսպառ, սերունդներու արեան զին,  
Անով միայն մեր պապերն բացին դռներն երկնին:

Հայ լեզուն զանձ սրբազն, պահէ՛ զայն յար սրտիդ մօս,  
Ու բող անկէ ո՛չ մէկ բառ մնայ հեզի անձանօք:

'թէ չես զիսեր մայր-լեզուդ, ո՛րքան ըլլաս ազգասէր,  
Կրօնի, սրբութիւն զաւանիս 'թէ իսկ ամէն բանէ վեր,

Արքան բարձունք զօն կտես, աշխարհ տայ հեզ ի՛նչ արծէք,  
Լաւ մարդ կրնաս ըլլալ դուն, բայց տիպար հայ մը երբէք:

Գ. ՃԱՐՏՈՐ